



ՕՐԱԳԻՐ ԶՄԻՒՌՆԻԱՅ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

2 ՈՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԻ ՏԱՐԻ

ԶՄԻՒՌՆԻԱ ՈՒՐԲԱԹ 14 ՕԳՈՍՏՈՍԻ 1853

ԹԻՒ 448

ԶՄԻՒՌՆԻԱ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ

2 ՈՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԻ ՏԱՐԵԴԱՐԶ

ԱՐՇԱՆՈՒՍՈՅ ԱՐԸՐԵՏԵՆ

Առաջիկայ 448 թուով, Արարատի Արշալույսը իւր չորեքտասներորդ տարին կը մտնէ : Այս առաջին հայերէն լրագիրն է, որ Արարատի սղորմութեամբ և օգոստոսի առաջադրութեամբ յառուկ շնորհիւ և պաշտպանութեամբ, նմանապէս երևելի ազգասիրաց օժանդակութեամբ կարող եղաւ այսչափ տարի շարունակ տեւել : Արեւմտեան հրաժեշտ և սրբազան պարտք մը կայ մեր վրայ, լրագրոյ տարեգործին բարեպատէհ առթիւ նախ գոհանալ ՚ի խորոց սրտէ զ՛ Արարատի յատկանշութեան, որ Տաւրիսէ ամենայն բարեաց, երկրորդ՝ ջերմեանդ բարեմաղթութիւններ վերառաքել յերկինս վասն երկար և երջանիկ կենաց վեհափառ Սուրբ Արարատի Վեճիտ մեծազոր կայսեր, երրորդ՝ մեր սրտին մտերիմ երաստագրութիւնը հրապարակաւ մատուցանել հեռաւոր և մերձաւոր ազգային բարեբարաց, որոնք ամէն պարագայից մէջ հաճեցան վեհանախարար պաշտպան և օժանդակ հանդիսանալ նախածին լրագրոյն մերոյ :

ԱՆՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ, ԵՂԱՅՐՈՒԹԻՒՆԸ և ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ իրեն առաջնորդ ունենալով միշտ, Արարատի Արշալույսը երբէք չիզարտուղեցաւ անոնց սահմաններէն, այլ ընդհակառակն իւր էջերուն մէջ յառաջ բերելով միշտ ուսմանց բարիքը, և եղբայրսիրութիւնը՝ ճշմարիտ բրիտանացիութեան հիմը ըլլալով ու զօրութիւնը միաբանութեան մէջ կայանալով ծանուցանելով, անդադար քարոզած է թէ այս պիտի ուսումնասիր և եղբայրասէր ճգամք միայն հայրենեաց և ազգին պատիւը կ'աւելնայ, ու ժողովուրդ մը կրնայ բարի և պատուաւոր քաղաքացիներ պատրաստելով յառաջագիմել :

Իսկ աւելորդ է անշուշտ լրագրոյ ընթացքին վրայոք երկար խօսիլ : որ իւր երկրորդասանակայ անընդհատ հրատարակութեամբ բաժանուած է բոլոր աշխարհի և ժամանակը լիովին յայտնեց

այս ընթացքին ազգասիրական և օգտակար ըլլալը, որուն պիտի հետեւի միշտ ամենայն ճշգրտութեամբ ՚ի փառս Արարատի և ՚ի պայծառութիւն ամենասիրելի ընդհանուր ազգին մերոյ :

Օգոստոսի 8ին ըստ նոր տուժարի Վեճի Յըրիտանիոյ լրտերուն խորհրդանոցին մէջ Վեճի Ռիֆերտ մարքեղը բացատրութիւններ խորհրդարտարքին գործոց պաշտօնեայէն Արեւելեան խորհրդի վրայոք, իւր ակնկարծութիւնը յայտնելով թէ այս ժամն Արարատի և Վաղարշ Նաւարարները կոտորանքներու սուղեւ են : Այլ ըսաւ թէ, իւր կարծեացը համաձայն՝ ոչինչ առաջարկութիւն որ տերութիւնէն յառաջ բերուած կ'ուզէ ըլլայ, հաճելի չիլինար ըլլալ, եւ թէ առաջին պայմանը՝ Ռուսաց զօրքերուն իսկուքեան իջանութիւններէն մեկնելը չըլլայ :

Արարատի գործոց պաշտօնեայ Վեճի Վարդի կոմսը պատասխանեց, թէ առայժմ այնպիսի բացատրութիւն մը չիլինար տալ, ուսկից զուցէ զբռնուի վիճաբանութիւն մը՝ որ անպատէհ ըլլայ այժմեան պարագայից մէջ : Միայն հիմա կուհիմ այս կրնամ յայտնել, ըսաւ, ձեր Յարգութեանցը թէ Արարատի և Վաղարշ կառավարութիւնները երբէք հաւանութի պիտի չիտան որեւիցէ բարեկամական կարգադրութեան, եւ թէ թուրքաստանի անկախութեան վրայ հիմնած չըլլայ նոյն կարգադրութիւնը :

Վեճի Վարդի կոմսին մէկ հարցմանը պատասխանելով, Վեճի Վարդի ըսաւ, թէ ինքը կը խորհի թէ ամէն կերպ բանախօսութեանց անհրաժեշտ պայմանը այս պէտք է ըլլալ, այսինքն Ռուսերը անմիջապէս և կատարելապէս պարպեն Վանուքեան իջանութիւնները :

Փարիզի Անկախ Արարատի օրագիրը հետեւեալ յօդուածը կը հրատարակէ իւր թերթին մէջ որ ՚ի 10 օգոստոսի ըստ նոր տուժարի :

« Կը յուսամք թէ թերահաւանները, որոնք կը զարմանային տեսնելով խաղաղութեան հաստատուն մտաւուն վրայ ունեցած մեր վստահութիւնը, պիտի ստանին այս կարգադրութիւնը Արեւելեան խորհրդի կատարեալ լուծումը չէ, գոնէ անոր խիստ նման գործ մըն է » :

Թիւնը, պիտի ստանին Մոնթիէօր անուն պաշտօնական օրագրոյն մէջ հրատարակուած յօդուածը կարգաւոր :

« Կ'եսպանական բանախօսութեանց պաշտօնեաները մեծ իրաւունք ստացան Արարատի երախտագրութեանը վրայ, ըստ որում իմաստութեամբ, խաղաղասիրական, սղուով և արագութեամբ ՚ի գործ դրին այս վերջի ժամանակուան բանախօսութիւնները :

« Չորս մեծ տէրութեանց, այսինքն Վաղարշ, Արարատի, Վեճի Յըրիտանիոյ և Վրուսիոյ երեսփոխանները յուրիս 24ին գումարուեցան ՚ի Վեճի նախագահութեամբ Վուօլ-Շաւիշի կոմսին, խօսելու համար նոր առաջարկութեանց վրայոք, որ պիտի ըլլուին Արարատի կայսեր և Սուրբ Արարատի : Բանի մը օրէ ետեւ այս տէրութեանց երեսփոխանները համաձայնեցան յիշեալ առաջարկութեանց պայմանացը վրայոք, որոնք հեռագրական միջոցաւ յուրարկեցան ՚ի Փարիզ և ՚ի Ռոմոն, ուսկից նոյն միջոցաւ վերագործան Վաղարշ և Արարատի հաւանութիւնը ընդունելով : Այս այնորիկ հեռագրական միջոցաւ յուրարկեցան ՚ի Վեճի Վարդի, ուսկից անմիջապէս Արարատի կայսեր հաւանութիւնը եկաւ :

« Այս պարագայիս մէջ իւրաքանչիւր կառավարութեան այսպէս շուտով իւր որոշումը ընելէն յայտնի կը տեսնուի թէ որո՞ւսի իրաւունք ունենիք ըսելու, թէ ամէն տէրութիւնները առանց բացառութեան և առանց ուրիշ միտք մը ունենալու, կ'ուզեն խաղաղութեան հաստատուն մտալ :

« Վերջապէս եթէ տակաւին այս կարգադրութիւնը Արեւելեան խորհրդի կատարեալ լուծումը չէ, գոնէ անոր խիստ նման գործ մըն է » :

Ահա անկախ Վաղարշ Մոնթիէօր անուն պաշտօնական օրագրոյն հրատարակած յօդուածը, զորմէ վերջը յիշատակութիւն եղած է :

« Վեճի Վարդի և օգոստոսի 3 ամսաթուով եկած լուրերը կը ծանուցանեն, թէ Ռուսաց կայսրը ընդունեց է Վեճի նոյն յուրարկուած առաջարկը » :

ՔԱՂԱՍՏՐԱԿԱՆ
Ողբերգութիւն և ճշմարտութիւն պատահեցին, որքարութիւն և խաղաղութիւն համբուրեցին
Սաղմ. ճի. 11 :
Ի Քաղաքաւոր այս սահմանաց մահկանացուացրս գրոհի,
Բըճեղ, Սուսայք՝ վեհ արբանեակք իսկաղաղութեան Անուհի,
Բըճեղ կարգամ, որ զանմատոց պարէք գահովն անձառ,
Օգոստուածանուէր հարեալ բընար մեծվա յերջն ՚ի տաճար,
Հիւսեալ ընդ ձերդ միացուցէք և զիմք ձայն փարելի,
Օխաղաղութիւն անեղիւն՝ գառաքինեաց ըզձալի :
Ի որրածիրն ՚ի տաներորդ չորրորդ շրջան ժամանեալ,
Արարատի իմ Արշալուս ծագի այսօր գեղափայլ,
Բզջաշտութեան ոտ ձիթեւոյ ՚ի վարդաման իւր ձեռին՝
Պատգամբեր խաղաղութեան թուղի նգհանուրս բընաւին,
Եւ ըզգողորիկ հարեալ ծղղա ըզգափիկա

վանկ պարզէ ձայն,
Չայն սրտաուշ աղբարկու ՚ի բարձրութիւնս Ոլիմպեան :
« Յաւիտեակց Տէր ինքնիշխան տիեզերաց տընօրէն,
Արտուածաստտ ակնարկութեանդ խոնարհին գըւիք համօրէն,
Հայր աշխարհին հանդերձեւ խաղաղութեան վեհ Արքայ,
Յանմատուցից ՚ի բոց գրանդեաց յազգ մահացուաց ակնարկեան,
Փեռեկեցին երկճըւէնեալ, Տէր, ամօք երկնից ոսկեղանց,
Եւ ՚ի միջոց լուսադնոց արեգականց ու աշխարհաց
Օարբունականրդ կարկառեան ըզգաւազանս ոսկեղէն,
Յեւից արփոյն մինչև ՚ի մուտս ծածանեուցի ծայրն անդէն,
Օջոք ընդ իրեար պատահեցին Ողբերգութիւն ՚ի Հիւսէ,
Եւ զըզգափառ Ղըրբարութիւն Հարաւային ՚ի կուսէ,
Եւ ՚ի ծագաց արփոյն անդէն Արարատիւն լուսափայլ,
Եւ ՚ի մրտից նորուն հեղիկ խաղաղութիւն երեւալ :

Բզջաշտար գաւաղանաւ գարեցոցին ՚ի յորդ,
Եւ գերիւնի խառն ողջագործեալ համբուրեցին, Տէր, այսօր » :
Օայս անգրանիկն Արարատի արփիսակիցն Արշալուս
Հարիւրթերթի շրթամբք ժրտի յերկնից գըլթոյն քաջայոյս,
Եւ ըզբողորիկ խաղաղութեան խրախոս հարեալ քաջարի,
Բնդ արձագանդս վեհ Ստարոց իւրոց բերկրեալ պարարի,
Ոյ պարագըւս Արարատի Վեճի օգոստոսի մեր Սուրբան,
Մաղթեմք, կեցցէ բարեբաստիկ յաւերժ ՚ի գահ Օմանեան :
Անահայցին պերճ ազգասէրք ցորչափ արփին ծագեցի,
Կեցցէ և վեհ փառաց Հայկայ նըւիրականն Վարդըրն
Հայա, երկին, ցօղեան ՚ի մեզ զօրը մութիւն անպառ,
Եւ ըզլեւոց երկիր առատ դիտողութիւն գերափառ :
Օփուռնիս, ՚ի 10 Օգոստոսի 1853 :
Ա. Ս. Յ. Պ.

ցութիւն ըրաւ չորամիտ անձանց վրայ :

«Քարաքիւս առուտուրը մեծ հանգարտութիւն մէջ է : Իւրից և անոր բոլոր գիւղերէն արմաւորը, գոհութիւնը (Մտուծոյ), վնաս չկրեցին, բայց դժբաղդութեամբ Երեւան և անոր շրջակայքէն անթիւ մարտի երկան ելլելով, բոլոր այգիները, սուսամի և բանգակի բայերը չորացին : Սիւնայի դժբաղդութիւնը պատահեցաւ ի Գամառիս : Երեւան տարուան ձմեռան թեթեւութեանը պատճառաւ, Իւրից մէջ ջուրը սակաւ է յոյժ : և տաքն ևս երթալով կրաստիանայ : Այսոր կէտորէն մէկ ժամ ետքը Սիւնայի ջրամաշտի 33 աստիճան կընշանակէ :

«Ստրեաց սահմանէն դուրս ելլելու համար մինչև ցայսօր հինգ օր գոռուութիւն կըլլար վան մահատարածամի : Այս գոռուութիւնը արքունի հրովարտական բողոքովն վերջաւ սուսայժմ, և այս բանը՝ տարակոյտ չկայ որ մեծ դիւրութիւն պիտի պատճառէ այս կողմանց առևտրոյն :

«Նախկին Գարաշէն քաղաքը ըստած հին դուրս քաղաքով, փոռ աւոր կըլլար զօրանոց մը (գառա գող խան) շինուելու ձեռք զարնուեցաւ, նմա նապէս շքեղաշուք դուրս մը ևս պիտի շինուի : Կրտսի թէ յարմար տեղունաքը հետզհետեւ եօթը փառաւոր զօրանոց պիտի շինուի քաղաքիս ամէն կերպ ապահովութեանը համար» :

— Իգմիտի Երեւանի անուն գաղղիարէն ըստ գրոյն կը գրեն ի կոստանդնուպօլսոյ օգոստոսի 3-15 ամսաթուով :

«Թէև ծանր վիճակի մէջ կը գտնուին քաղաքական պարագաները, բայց և այնպէս հաովմեական շայերը գաղղիցուցած չեն իրենց կուրբը : Այս օրերս իսկ տեղաբնիկներ երևան երան հասարակութեան մէջ այնպիսի ատելութեան ոգևոյժը գրուած, զոր քանի մը անգամ առիթ ունեցանք պարտաւերել : Երկա ճշմարիտ գալ թակիրութիւն մըն է : Հուսի կառավարութեանը պարտ էր փութալ դարման մը ընել այս չարեանցը, իւր որոշումը կատարելուպէս յայտնելով այս խնդրոյն վրայօք : Ենթադրութեանը թիւնը մեծ զարմանք կը պատճառէ շատերուն :»

— Մտայտ Չին իրիկունը սուսակի մարդ ապաւնութիւն մը պատահեցաւ ի կոստանդնուպօլսոյ, աչուդոյ մէջ ձգեց ի կէտորուի բնակիչները : Իտալացի փախտական մը Գամառիսի անուն, Գաղղից պաշտպանութեան ներքեւ՝ 3-4 տարիէ

հետէ կը բնակէր յիշեալ մայրաքաղաքը, ու միշտ պատուաւոր և պարկեշտ ընթացք մը ունեցած էր : Իրիկու եղեւնադորմ անձինք գիշեր ժամանակ իւր տանը գուռը կ'երթան կը զարնեն, որ Պէյողուի մեծ փողոցն է : Սօսիւ Բաստովանին գուռը բանարուն պէս, յանկարծ դանակի երկու սատիկ հարուած կ'ընդունի ի կուրծքը, և անմիջապէս իւր գգայութիւնը կորսնցունելով կ'իջնայ գետինը արեան մէջ թաթխուած : Այս գժբաղդը անձին վերքը մահաբեր կ'երևին, և առայժմ փրկուելու յոյս չկայ եղեր : Մարդաստիճանը որովք իտիլիցի փախուի են, ինչ տեսակ մարդիկ ըլլալին յայտնի չէ եղեր տակաւին :

— Յայտնի է բոլոր աշխարհի՝ կոստանդնուպօլսոյ արեւազան Կատարիարքին ազգասիրական բարեպաշտ խնամքը, զոր անդադար ի գործ կը գնէ ի պայծառութիւն Հայաստանեայց կաթմովիկ ուղղափառ կրօնին : Այսպիսի Կոստանդնուպօլսոյ ջրմեռանդութեան շարժեալ, յիշեալ Արաբաւնը ընկերութիւն մը հաստատեց ի նպատակել զեցւոյն, որ Գումարուի թային դուրս մտնելու պիտի շինուի : Տարակոյտ չունիլ թէ այսպիսի բարեպաշտական շինութեան մը, ոչ միայն մայրաքաղաքիս Հայ բնակիչները, այլև օտար և հեռաւոր քաղաքները գտնուող հայազգի բարեպաշտ անձինքը ևս, իւրաքանչիւրք ըստ իւր կարեաց, կը ցանկան նպատամատուց ըլլալ : Առայժմ կոստանդնուպօլսոյ մէջ յիշեալ ընկերութեան մասնակից ըլլալ ուղղուելը, պէտք է որ Գումարուի դուրսը՝ տէր Կարգսեան պատուելի Յովհաննէս վարժապետին քով երթան ու բաժանորդութեան տոմսակ ընդունին անորմէ :

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ, 10 ՕԳՈՍՏՈՍ

Երեւան շարժու կառավարութեան անդամները քանի մը անգամ գումարուեցան խորհուրդ համար ի վերայ կարգադրութեանը, զոր չորս գլխաւոր տէրութիւնները որոշեցին մէջերին և Ռուսաց վեհափառ Կայսր ընդունեցաւ : Սիւնայի նպատակաւ հինգ շարժի օրը ընդ հանուր ժողով եղաւ Բարձրագոյն Գուռը, ուր ներկայ գտնուեցան տէրութեան բոլոր գործակալները, և կ'ըսուի թէ այս ժողովոյն մեծագոյն մասը սրտէց, թէ յիշեալ կարգադրութեան Առաջարկութիւնը չիլինար ընդունուիլ առանց փոփոխութեան : Այս որոշումը օգոստոսի 10 թիւնին ստիճեղ գրուեցաւ, որ իւր կայտերական կամքը իմացնէ : Կը հաստատեն թէ վեհափառ Կայսրը հաւանութիւն տալով ազգային ժողովոյն որոշումնը, բացասական պատասխան տրուել է մեծ տէրութեանց կողմանէ եկած առաջարկութիւնը : Իւր ուրիշ կերպ ալ չէր կրնար ըլլալ քանզի աչքի առջև բերելով անգամ մը օսմանեան ժողովրդեան պատերազմելու եռանդը, մտածելով մինչև ցայսօր եղած ահագին պարտատու թիւները, նմանապէս կառավարութեան ըրած մեծամեծ գոհերը, շուտով կը համոզուի մէկը թէ անհնար էր ընդունիլ բարեկամական այնպիսի կարգադրութիւն մը, որ հիմնական փոփոխութիւն մը չէր ընէր Սիւնայի իշխանին վերջաբան առաջարկութեանը :

Բարձրագոյն Գուռը երբէք այսպիսի ծանր խնդրոյ մը վրայօք քննութիւն և որոշում մը ըրած չէր, ուստի և երբէք այսչափ ուշագրութիւն, այսչափ ազգասիրութիւն և խոհեմութիւն ի գործ չէր դրած իւր որոշմանցը մէջ : Բանզի տէրութեան պատուոյն, արժանաւորութեանը և վեհապետական իրաւանցը վրայօք խօսք կ'ըլլայ, հետեւաբար Բարձրագոյն Գուռը հոգևով չափ կ'աշխատի այս անգին բարեք ազատ պահել ամէն կերպ վնասներէ :

Կայտերական հրովարտական, որ ի 4 ամսոյս, Երեւանի ընդհանուր կուսակալ Ռիւսթեմ փաշան՝ Ալեքանիկ ընդհանուր կառավարիչ կարգեցաւ : և Երեւանի կուսակալութիւնը Վալիս փաշային յանձնուեցաւ : Երբ Վալիսի կառավարիչ էր : Այլև թիւնովայի տեղակալ կառավարիչ Վալիս փաշային միջոցով աստիճան շնորհեցաւ : — Երբ տէրութեանց երեսփոխանները շարունակ խորհուրդ կ'ընեն մէջերին յիշեալ կարգա

դրութեան Առաջարկութեանը վրայօք : Այս խորհուրդներուն քանի մը անգամ ներկայ գրուեցան արտաքին գործոց տեսուչ բարձրագուտիւ Ռեշիտ փաշան և ուրիշ երեւելի պաշտօնեայք : Գուռը հասարակութիւնը՝ մեծ անհամբերութեամբ կ'ըսպասէ իմանալ վերջին որոշումը, որ պիտի ծագի այս քաղաքական և դեսպանական մեծ շարժումէն և խորհուրդներէն :

— Աստիճան գետպան մօտիւ տը Պրուքը և Գաղղից գետպան մօտիւ տը Վաղուր տնցեալ շարժու Չորաղանի պալատը գացին, մէկը առաւուսուն և միւսը կէտորէն ետեւ, և վեհափառ Սուլթանին ներկայացան այժմեան վեճին կարգադրութեան վերաբերեալ նպատակաւ մը :

— Կալազէն հասած վերջին լուրերը կը ծանուցանեն, թէ Ռուսաց քանի մը գունդ Ռուրիչ զօրքեր, հետեակ և ձիաւոր թիւղանօթներով հանդերձ մտնել են ի Մոլդաւիա, և թէ Վալաքիայի հասփոտար Սթիբուլի իշխանը Պրուքիչէն մեկնելու վրայ է եղեր, որ Գրանիկ վանիցի մէջ հանքային ջուրերը մտնելու երթայ :

— Մտայտ 4ին իրիկուրը Գաղղից պատերազմական շոգեւաւր Գարս անուն Սարսիլա դնաց, Գաղղից գետպանին պաշտօնական նամակները տանելու : Հետեւաւ օրը Երեւան պատերազմական շոգեւաւր ըրա Սթիբուլի ֆորտ տը Ռեւրիլի ֆին պաշտօնական նամակները տանելով մեկնեցաւ Մարսիլա երթալու :

— Փարիզի օսմանեան գետպանատան անուջին խորհրդոյ քարտու զար Ռիզա պէյը, և Սնտոնի օսմանեան գետպանատան առաջին խորհրդոյ քարտու զար Օրիա պէյը անցեալ շարժու գաղղիական շոգեւաւր հասան ի կոստանդնուպօլսոյ :

— Փարիզէն կը գրեն, թէ օսմանեան գետպան վեհափառ Վալիս փաշան յուրիս 9ին հրաւիրուած ըլլալով Վէն Գուրի պալատը, Կարդէն կայտեր և Կայսրուհոյն հետ ճաշեց, և մեծ յարգանք տեսաւ կայտերական լրակիցներէն :

— Սօսիւ տը Գոմիտը սեպուհը, որ երեւելի վիճակէն է, կ'աշխատի մօտերս հրատարակելու ի կոստանդնուպօլսոյ, ստորագրութեամբ, վեհապետալ կենդանադիրը վեհափառ ըրա Սթիբուլի ֆորտ տը Ռեւրիլի ֆին, որ զարմանալի կերպիւ նմանութիւն ունի և շատ վարպետութեամբ շինուած է :

ԱՐՄԵՆԻԱ ԵՆԻՔԻՔ

ԱՐՄԵՆԻԱ. Ի սնտոն, 9 Օգոստոսի ըստ նոր տուժարի : Երեւանի Երեւանի կառավարութիւնը հրատարակեց մօտերս տէրութեան եկամտից և ծախուց ցուցակը վան տարւոյն՝ որ վերջապէս ի 5 յուլիս : Երեւանի գումարը կը հասնի 54 միլիոն 249,141 լիւա սթերլինի, և ծախուց գումարը կը հասնի 50 միլիոն 680,516 լիւայի : Ըսել է որ 3 միլիոն 568,624 լիւա սթերլինա կ'աւելնայ, որ է 392 միլիոն 548,640 զուռուշ :

— Երեւանի նաւարանները մեծ շարժման և գործունեութեան մէջ կը գտնուին միշտ և զինուորական ծախային պատրաստութիւններ կ'ըլլան անպակաս : Սօսիւ տը երեք նոր եռայարկ նաւեր ջուրը նետուեցան, իւրաքանչիւրը 30 թիւղանօթով, և ամէն մէկին մէջ պտուտակաւոր շոգեւաւր մեքենաներ պիտի գրուին :

Այս շարունակ և գործունեայ աշխատութիւնները, որ քանի մը ամիսէ ի վեր կը տեսնուին, յառաջբերին այսօր զօրուոր և մեծաշուք նոր նաւատորմի մը : որ կը բաղկանայ 12 եռայարկ նաւերէ, 10 առագաստաւոր և շոգեւաւր ֆուկաթներէ և 5 պատերազմական նաւերէ, որոնք ընդ ամէնը 1424 կտոր թիւղանօթ կը կրեն, և 9 — 10 հազար հոգի նաւատորմ ունին : Երեւանի 12 եռայարկ նաւերէն եօթը՝ պտուտակաւոր (աւելի) մեքենաներ ունին :

— Արտուր թէ Տանիմարգի և Սուեքիայի կառավարութիւնները գաշխաղութիւն մը ըրած են մէջերին, որով այս երկու տէրութիւնները թէպէտեղ զինուորուած բայց չէ զօք կացութիւն մը պիտի ունենան ամէն գիպուածական պարագայից մէջ, որ կրնան ծագիլ Վրեւելեան խնդրէն : — Երեւանի մէջ ի վեր Սնտոնի մէջ ստորերկրեայ ճանապարհ մը շինուելու վրայօք խօսք և

Տուէ (Doai) քաղաքի գրքագրութեան հին ձեռագրի մը մէջ հետեւեալ յօդուածը կը գտնուի հին գաղղիարէն լեզուով՝ լատինի լեզուն թարգմանուած :

Օրինակ նամակի գրեալ յիշուածայ ի Պիլապոսե սու Տիբեթիս և առ ամենայն ճերմայն Հորդանայ շրեւանի մերե Յիսուսե Քրիստոսե :

Այս մի մեծ առաքելութեամբ իւրովի էրեւանցաւ յաւուրս մեր, որում անուն կարգային Յիսուս Քրիստոս . որ յարուցանէ զմեռեալս և բժշկէ զամենայն ազգս հիւանդութեանց . և կոչեն զնա մարգարէ ճշմարտութեան . և ունի նա աշակերտս որք անուանեն զնա Որդի Կրտուծոյ : Այս արդարեւ գեղեցիկ հասակ և արժանի տեսանելոյ, ունելով դէմն սրտակառելի, որ տայ զուր միանգամայն և զերկի զ ամենեցուն որ ի նա հային : Վարք իւր են ի գոյն հասուն կաղնոյ, միաւորեալ մինչև յակննջան, և յակննջան ի վայր գուգացեալ և գանգրեալ գեղեցիկ և պայծառ, որք և սիւսեալ և ծաղանեալ կան զուսովքն . գողովնոյն վարսիցն բաժանեալ ընդ մէջ զվնոյն՝ ըստ տարազու Կողովրդոցոյ : Իժմէ իւր չունի ինչ արատ և սչ խորշումութիւնն . կարմրագոյն է և քաղցրագոյն : Իսկ ունչք նորա և բերանն չունին ինչ բնաւ ասելի . աչք իւր են իւր կողոյտ և իբր կանաչ սպիտակախաւքն : Ունի մօրուս թանձր, այլ ոչ երկար, և է ի գոյն վարսիցն և բաժանեալ ընդ ծնօտիքն : Չեւք իւր և բազուկք բողբո են ի տեսանել : Ահաւոր է նա ի կշտամբանն և ի յորդորմունս իւր . մարդասեր և սիրելի, զուարթ բայց միանգամայն և ծանր . քանզի ոչ որ ետես զնա ծիծաղիլ, այլ արտասուել երբեմն՝ այն : Գուն ուրեք խօսի և համեստ է ի խօսել իւրում, և գեղեցիկ ի մէջ որդւոց մարդկան :

քննութիւն կը ըլլար : Այս առաջարկութիւնը բարձրակարգ լին անջն գրուելով, անոր հաւանութիւնը ընկալու . ուստի կարելի է որ մօտերս սկսուի այս ճանապարհին շինութիւնը, որ լոյս տանի աներուն տակէն պիտի անցնի, և գրեթէ երկու անգղիական մղոն երկարութիւն պիտի ունենայ : Այնուհետեւ խնամութիւն մը պիտի ջրայ այս ստորերկրեայ կամարաց ներքեւ, ուրտեղ օգտաւոր կառքերը պիտի բանին, որոնք պատուական լապտերներով լուսաւորուած պիտի ըլլան : Այս ճանապարհին շինութեանը համար 300 հազար լիւա, այսինքն 33 միլիոն զուռուչ բաւական կ'ըլլայ կ'ըսեն . և արդէն ճարտարագետ մը յանձնառու եղաւ շինելու զայն յիշեալ գումարէն շատ պակաս : Բաց յայտանէ երեւելի անձ մը պարտաւորեցաւ երաշխաւոր ըլլալու տարին 6 առ 10 շահ տալու 'ի վերայ գումարը գրամայն, որ կրնայ ծախք ըլլալ այս շինութեանը համար :

ԳԱՂԱԻԱ . Փարիզ , 10 Օգոստոսի ըստ նոր տուժարի : Նաբոլէոն կայսրը յայտարարութիւն մը պիտի հանէ կ'ըսեն մօտերս, ծանուցանելու համար քաղաքական ընթացքը, որուն Վաղղիայ կառավարութիւնը հետեւեցաւ Արեւելեան դործոց բանախօսութեանց մէջ :

Բարի օրագիրը՝ Արեւելեան խնդրոյն կարգաւ գրութեանը վրայ խօսելով, կ'ըսէ թէ Վանուբեան իշխանութիւններէն Ռուսաց զօրայ մեկնելու և նաւատարմաց Պէշեքայէն մեկնելը մի և նոյն ժամանակի մէջ պիտի կատարուին :

Պաշտօնական օրագիրը՝ Սօնիէ-օր անուն կը հրատարակէ կայսերական հրամանագիր մը, որ ըստ 1832 ապրիլի 2-14ին հաստատուած հարկը, որ կ'անուներ յորտենէն և ալիւրէն երբոր օտար նաւերով Վաղղիա կը բերուէին, պիտի չիպա հանջուրի մինչև տարւոյս վերջը :

Սօնիէ-օր Լամարթին՝ Վաղղիայ լրագրաց մէջ հետեւեալ ծանուցումը հրատարակեց : «Այս ժամանակու ար թէ իմ տարեկան 20 հազար ֆրանկը վճարուէր և օսմանեան կառավարութեան կողմէն : Ուստի իմ պայմանագրութիւնն ճշգրիտ 'ի դործ կը դրուի, հասարակաց մեծ նեղութեանց մէջ անգամ» :

Փարիզի կրօնական լրագիրը Ինիշիէր անուն կը հաստատէ, թէ սուրբ Պետրոսի տօնախմբութեան առթիւ Պապը հրատարակու բողոքներ է Հռոմի մէջ, պատարագը լրմննալէն ետեւ, ընդդէմ վեհափառ Թաղաւորին Սարտենիայի, ըստ որում երեք տարիէ հետեւ չիվճարէր եղեր սուրբ Աթոռոյն պատկանեալ 2000 թաղեւի հարկ մը : Յիշեալ Վահանայագետը այս կերպիւ գրուցած ըլլայ : «Կը բողոքեմք ընդդէմ հանրակրօնական թագաւորի մը, որ երեք տարիէ հետեւ չիվճարէր հարկ մը՝ զոր կը պարտաւորի սուրբ Աթոռոյն . բայց կը յուսամք թէ մօտերս հաստատուած պիտի ընդունինք, տեսնելով զնա որդիական կերպիւ կատարել՝ առ մեղ ունեցած սրտքերը» :

ՊԱՆԱՊԱՆ ԵՆՈՒՄ

Նահանգի բարեխնամ՝ կուսակալ փեմափաղ Իսկայիլ փաշան մեծ դործունեութեամբ և մարդասիրական փութով հոգ կը տանի քաղաքի բարեկարգութեանը և ամէն կերպ տպահանջութեանը վրայ . և գաղտնաստանական գործոց արդարութեամբ կարգադրուելուն համար մեծ գգուշութիւն և վերատեսչութիւն կ'ընէ, համեմատ կայսերական բարձր կամեցողութեանը առատագուծ օգոստափառ Սուլթանին :

Չորեքշաբթի օրը Սարտենիայի տէրութիւնը Վրոբոր (Արշալոյ) անուն գործէթը եկաւ, և ըստ սովորութեան թնդանօթներ արձակելով՝ ուղղունեց զբաղաքը . որուն ամրոցներէն անմիջապէս պատասխանեցին : Այս պատերազմական նաւը մինչև 22 ամսոյս մեր նաւահանգիստը մնալէն ետեւ, պիտի մեկնի միջերկրական ծովը պտոյտ մը ընելու համար :

Այօթը մեծ նաւերէ բաղկացեալ Հորնտիոյ նաւատորմի մը մօտերս ճամբայ ելել է այս կողմերը գալու . ուր երկար ժամանակ պիտի մնայ, եթէ թուրքաստանի և Ռուսաց մէջ պա-

տերազմ ըլլայ . իսկ եթէ խաղաղութեամբ լըմննալու ըլլան գործքերը, յայտնամ գեկտեմբեր ամսոյ մէջ պիտի վերագաւնայ 'ի Հօրանտա :

Վաղղիայ տէրութեան Վիլիամ անուն եւալարի նաւը, որուն մայրերու վրայ ինչպէս ծանուցուցաւ Արշալոյ նախընթաց թերթին մէջ՝ անցեալ ամսոյ 28ին կէտրէն ետեւ հասեր է 'ի Կոստանդնուպօլիս և նուաւարանը մտեր է, ուր իւր կրած փնտները պիտի նորոգէ : Սեծ ծովագետին հրամանաւը ամէն կերպ դիւրութիւններ տրուէր են և կը տրուին այս եւալարի նաւուն :

Վաղղիայի օգոստոսի 1ին կը գրեն : «Արեւելի գէպը մը չկայ այս տեղը, միայն ժամանակ առ ժամանակ զինուորներ կու գան, և անմիջապէս կը մեկնին ներքին կողմերը երթալու : Հաշիւ կ'ըլլայ թէ մինչև յայտար 60 հազար զօրք անցան Վաղղիայէն . որոցմէ 6 հազարը մնացին և մնացեալ 54 հազարը ներքին կողմը գացին : Այսպէս 20 հազար զօրք բաղկացեալ բանակ մը Շուվայի շրջակաները օթեվանսն են, Սուրիչ բանակ մը ևս 15 հազար հոգիէ բաղկացեալ ընդհրամանատարութեամբ զօրագետ Հալիմ փաշային 'իստուբին վրայ կը գտնուի Սաթիւնէն մինչև Թուրքա : Իսկ մնացեալ զօրքը՝ որ այս օրուան օրս 90 հազար հոգիի կը հասնի, առանց հաշուելու կ'գնալուական զօրաց խումբը, գէպ 'ի Իստանբուլ եղբորը սիւնալ են, Վիսիլիէն մինչև Սիլիսթրիա, ընդ հրամանատարութեամբ հետեւեալ զօրագետաց, որ են՝ Իսմայիլ փաշա, Սուլթան փաշա, Սուսա փաշա, Սիւլէյման փաշա, և այլն : Վերջին շինութիւնը մեծ գործունեութեամբ կը շարունակուի . արդէն մարտիոց ներքէն նորոգեցան և նոր գեղեկները, որ կը կանգնեն այս ամրոցին շրջակաները, բաւականապէս յառաջացեալ են : Տարածայի մէջ, Շուվայի շրջակաները, Բրախաթի և Կիսիպազի ճանապարհին վրայ, և զլուսարագէս Պալքաններուն մէջ գեղեկներ կը շինուին . և կ'ըսեն թէ 200 հատ շինուելու խօսք կ'ըլլայ . որոցմէ հարիւր հատի չափ արդէն լրմնեցած են» :

Սիւսի արդէն, Վաղղիայ հիւպատոսը, որ պաշտօնիւ մը ճանապարհորդութիւն կ'ընէր ներքին կողմը, շաբաթ մը կայ որ վերագարձաւ : Այս օրերս Կոստանդնուպօլիսէն հասան ամերիկացի զինուորական պաշտօնակալ մը և անգղիացի ճարտարագետ մը, որոնք անմիջապէս մեկնեցան Շուվայ երթալու : Անգղիացի զօրագետ մը ևս հասաւ, և հետեւեալ օրը Շուվայ գնաց : Սիւսի յայտարարեալ անգործութիւն կը տիրէ 'ի Վաղղիա և անոր շրջակաները» :

Պրուսացի օգոստոսի 7ին հետեւեալ տեղեկութիւնները կու տան մեզ : «Բանի մը շաբաթ 'ի վեր Տերվիչ փաշան այս տեղէ, քննելու համար առաջարկութիւն մը որ կ'էմիլիի ճանապարհին շինութեան լրմննալուն կը վերաբերի, որուն համար վեհափառ Սուլթանը 500 հազար զուռուչ յատուկ շնորհ մը ըրած է : Բանի մը տեղուանք շինութեան աշխատանքը սկսան, սակայն առայժմ մեծ բաներ չեն . 'ի վերայ այս ամենայնի շատ աղէկ պիտի ըլլար որ ձմեռը Հասած, շինութիւնը շուտով յառաջ տանելու աշխատուէր, և քիչ ժամանակին մէջ լրմննար այս ճանապարհը, որ խիստ հարկաւոր է Պրուսա քաղաքին :

«Նիցեալ շաբաթ 300ի չափ ձիւնոր պահագործ (սիւվարի) գուժարուելով՝ մեկնեցան Կոստանդնուպօլիս երթալու : «Իստ հրաւիրանաց բարձրագոյն Հալիլ փաշային, Պաքէսէրի նախորդ կառավարիչ Սէհէմէտ փաշան երէկ հասաւ 'ի Պրուսա : «Այս տարուան մետաքսի և խոզակի գնոց բարձրութիւնը նշանակութեան արժանի է . ուրուն մէկ պատճառն ալ Հնձոյն խիստ քիչ ըլլալն է, վասնզի կը հաստատեն թէ նախընթաց ամաց Հնձոց չորրորդ մասին անգամ չիկրնար հասնիլ : Կաւարիկի ամսոց մամրամանն գինեղը : Տէմիր տեղի առաջին տեսակը 303-315 զնչէ օխան . երկրորդ և երրորդ տեսակը 290-300 : Կարձ Սէլէին առաջին տեսակը՝ 275-284 . երկրորդ տեսակը՝ 265-272 . երրորդ տեսակը՝ 250-262 : Երկայն Սէլէն՝ 250-265 : Սրտաք կամ արոտու մետաքսը 150-190 : Տէմիրտէ խոզակը՝ 155-165

զնչէ օխան : Պրուսայի, Էֆէրի և Սուհալըձի առաջին տեսակ խոզակը՝ 140-155 . երկրորդ տեսակը՝ 130-138, երրորդը՝ 118-128 . իսկ վար տեսակին գինը՝ 105-115 : Այս գիները օրըստօրէ կը հաստատուին և չի յուսուցուիր որ իջնան :

Չորեքշաբթի օրը գաղղիական շոգենաւով 400ի չափ զինուոր եկաւ Պէրսութէն և Երիկուան գէմ Նոյն շոգենաւով Կոստանդնուպօլիս գացին :

Արեւիկայի վարժարանին աշակերտաց հարցանութեան հանդէտը կատարեցաւ 'ի ներկայութեան բաղնիքի ուսումնասիրաց և ուսումնականաց : Այն տղայքը առհասարակ բաւական յաջողութեամբ պատասխանեցին իրենց եղած հարցմանը . որ կը վերաբերէին յուսումն հայերէն և գաղղիարէն լեզուաց քրիստոնէական վարդապետութեան, թուաբանութեան, աշխարհագրութեան, և այլն և այլն : Այս ուսումնաբանին գլխաւոր վարժապետ և կարգադիր Սա մուրեան պատուելի պարոն Սաթիէտը բոլոր հանդիսականներէն գովութիւն ստացաւ իւր բարեխնամ յարատու ջանքերը համար :

Թրեատի շոգենաւով՝ Գնանէն և Փարիզէն այս օրուան հասած հետագրական լրերը օգոստոսի 3-15էն են . որոնք նոր բան մը չեն ծանուցաներ Արեւելեան ինդոյն վրայոք :

ԱՌՆՈՒՄՆԵՐ ԵՆՈՒՄ

Չիւրախ, 14 Օգոստոսի :

Վաղարական շիտթութեանց պատճառաւ ալ ուսումնները միշտ հանդարտութեան մէջ կը գտնուին ընդհանրապէս : Բայց բարեբաղդաբար չոր պտոյց գործառնութիւնները քիչ մը կենդանութիւն տուին այս անշարժ կոյտութեանը : Այսպէս՝ քաղաքի մէջ 350 կողով չափ ֆիւն կայ . ու այս օրուան գինը 105-105 1/2 զուռուչ է չէքին : Ղէհրին 7 1/2 զուռուչ ծախուեցաւ օխան, և կը հաստատեն թէ այս ապրտնքէն 400 քուրձի չափ կայ 'ի քաղաք : Նիցեալ շաբաթ 30 հազար Պաքէրի տարն ծախուեցաւ 290 զուռուչ կենդանարք : Չորեանը ըստ տեսակին կ'արմէ 20-24 զուռուչ քիլոն : Թուրուզի չի մարքուած ոչխարի բուրդը 200 զուռուչի ծախուեցաւ կենդանարք : Իսահիլէն հանդարտութեան մէջ է, և այս օրերս 300 տոպրակի չափ վաճառեցաւ 630 զուռուչի հարիւր օխան : Նիցղիոյ փոշի շաքարին գինը՝ 250 զնչէ : Սիւսի յայտարարեալ 1200 բեռի չափ թուղեկաւ և ըստ տեսակին ծախուեցաւ 135էն մինչև 225 զուռուչ : Սիւսու չափը 8 զուռուչի ելաւ օխան : Նոր Հնձոյն սև չամիչը 80-85 զուռուչ է :

Բնացի քրտնախոսութեան, Օսմանեան լիւան 108 զուռուչի հաշուելով : Լոնտոն 112-112 1/2 Սարոսիլիա 177 1/2-178 Թրեատ 403-404

ԾԱՆՈՒԹՅՈՒՆ

Վեպարանական վարժապետ-հետց, Կորահաս աղջկանց համար :

Որոն մէջ աշակերտ-հիւները պիտի սորվին հիմնաւոր քաղաքախոսութեան վերաբերեալ ամէն բաները, այսինքն քանի մը լեզու, զանազան գիտութիւններ, աստիճանը ճարտիւն և այլն : Գիշեր և յորի շաբաթը մնացող աշակերտ-հիւ մը պիտի վճարէ 600 ֆրանք քարին : Առտու քիչ մը քիչ իրիկուն մնացողը, այսինքն կէտրին շաբաթը ծախուց պիտի վճարէ 240 ֆրանք . իսկ կէտրին ծախուց քարունը քաղաք աշխարհ պիտի վճարէ 150 ֆրանք է :

Այս ուսումնարանը, որ Հիւստոնիոյ փողոցը 63 թիւն է, սեպտեմբերի 5ին ըստ նոր գործարկի պիտի բացուի : Որիչ մանրամասն պիտի լինին ներսը սպանալ ուղղել ծածկ 10ին կամ 11ին ըստ էրոպայոց 'ի իրնայ քիչ ներ շաբաթապետ-հիւները 'ի իրենց շաբաթը, կամ անոր հոգաբարձոց կեպ խօսելու է, որ են պարտնայ Ուրշար Գիւն, Սիւլէյման Սալիսա և Լոնտոն Կորահաս :

Հրատարակիչ և տէր լրագրոյս, Գոնիս Գ . Պալլարաբեան :